

այսու որքան սակաւապէս եւ սակաւակեր անասուն մնն է: Բայց կ'երեւայ թէ ջերմ օդաբանութիւն արտադրեցող եղջերութիւն կենաց երկար տեսողութեան վրայ շատ փաստակարար ազդեցութիւն կ'ընէ: — Ասոր բուն իսկ ներհանն է ուղտը, որ ամենջերմ գաւառաց մէջ իսկ մեծ դիմացկունութիւն կը ցուցնէ: Եւ որ զարմանալին է՝ երկար ժամանակ առանց լոյս կրնայ ապրիլ: Մեծ մտազբոլովեան արժանի է հետեւեալ լուրը: Ռուսական կառավարութեան լրագրիւնքին մին մտերս կը հաղորդէ թէ Ռուսաստանի հարաւային կողմերն երկայն ժամանակէ ի վեր ուղտն երկրագործութեան կը զործածուի: Բայց մասթիւն դեղացի երկրագործք ուղտերէ զատ ուրիշ կոմսեւեւին անասուն չէն գործածեր, եւ նոյն իսկ կայսրաւստանապէս ուղտերն եզնիքն եւ միւրեք նախագահ կը համարին: Ուղտերը շատ շնչին թուով նաեւ եւրոպական Ռուսիայ ինչ ինչ գաւառաց մէջ կ'առնուին: Ուղտերը ցրտութեան անզգայանալով եւ միայն գետին խնամուութենէ փախելով՝ կրնան բովանդակ Ռուսաստանի մէջ նոյն իսկ Արեւմտեան անգլիոն բնակիլ: Բայց ուղտերու ասորածան աղբորմին պարագայ մը նպատակաւորաց եղած է, որովհետեւ արեւաւորածանալը չի կրնար ստոյգ փնտել: Եւ ասան իսկ քառասունըայ զգուշութեան մէկ տեղէ միւս տեղ կրնան փախազրուիլ: Օրենպուրի, ուր ուղտերն երեսուն տարիէ ի վեր միայն ազ փոխադրուին կը զործածուէին, այժմ՝ իւրաքանչիւր բնչաւաւ երկրագործ առ նուազն հարիւր ուղտ ունին, եւ զանտրը հերկելու եւ մշակելու կը նստայեցնեն: Ուղտերու դիւր՝ անգործակատան երկութեւն ու յարմար՝ զգալարար նուազած է եւ այժմ 30—70 աւալի կ'արժէ, երկասպարաները 40—50, իսկ զոյք մը 75: Ուրեմն բոլորովին անկարելի չէ, որ ուղտերն բերնն նաեւ մեր գաւառաց եւ զիւղերու մէջ իբր օգտակար անասուն մշակութեան զարծածուին: — Աւելի նորոնշան կ'երեւայ այն լուրը՝ թէ Արաբիոյ բնակիչք նորագոյն ժամանակներս օճերն իբրեւ անային եւ ընտանի անասուն կը զործածեն: Եւ այսիսի առաւելութեան եւ ոչ իսկ դոյզն նմանութիւնը կամ շուքը կայ առ մեզ: Արաբիոյ բնակիչք այս օճերը՝ իրենց տանց մէջ տիրապետող մեծ մէրը ջնջելու կը պահեն: Սոյն այս միակարծեք վիշապ օճերու մէկ տեսակին կը վերաբերին: Ռիօ սը Եւանիլոյն, Բերնամպուզայի, Պահիոյի եւ այլ շատ մը շուկաներու մէջ այսիսիս օճերը 1—1½ տալը կրնան գտուի: Ատոնք՝ որ բոլորովին անփնս են մարդկան, բայց օրը կը քնանան, յերկային կը սկսին իրենց օրը որսալու, բայց ասունը սողակելով կը պտտին, եւ որպէս ասամբ մկանց ծոծրակէն կը բռնեն եւ ուղտայար կը շնեշխանն, բայց չեն ուտեր. այլ միայն յարիւստանութենէ կ'որստան: Բայցեւս կը վարժին իրենց բնակարանին որ իթէ ջրէ մը հեռանան, զարմեալ կը գտնեն: Ուրեմն ի գեղ է բռնէ հաս թէ իւրաքանչիւր անոյ իւր սեփական սպիտութիւններն ունի:



ՅԱՂԱԿԵՆԵՆ ՏԵՍՈՒՅԸ

Ղինձնա, 25 Յուլիս, 1892:

Ամբողջ Եւրոպայի մտազբոլովինը զրաւած էր եւ դեռ կը զրաւէ ամսոյս մէջ մտղծայոյզ համաճարակն եւ իւր վտանգը դէպ ի Եւրոպա յառաջանալու: Ախտը սաստկանալու ծարակելով ի Մեշէդ՝ անցաւ յԱնտրկասպեան երկիրս եւ շուտով նաեւ Բազուի մէջ սաստկանալով սպառնացաւ Կովկասի: Բայց ի Կովկաս շատ շնորհաւ զօրանալ ըաց ի Բազուէն՝ որպէս յԱնտրկասիան, եւ անկէ ի խորս Ռուսաստանի յառաջանալով զօրացաւ եւ ասով նաեւ Եւրոպայի վտանգը մերձեցաւ: Եւրոպական պետութիւնք ի հարկէ ամէն խիստ միջոցներ ձեռք առին ախտին մուտքն արգելելու:

Անգղիոյ մէջ նոր սնտրութիւնք եղան լմացան եւ արդիւնքն այն եղաւ որ երկու մեծ կողմակեցութեանց ոյժը գրեթէ հաւասար եղաւ: Կլատսթոնսեպը թէն յաղթող են իւր 40 ծայնից ստաւելութեամբ, որով այժմու վարիչ պաշտօնարանն անշուշտ պիտի ստիպուի յրաժարիլ, բայց Կլատսթոնի մեծամասնութիւնը շատ տեսակ խմբերու բաժնուած է: Իռլանդական երեսփոխանք շատ զօրացան եւ թուով իւր 80 ըլլալով՝ նմար են երկու մեծ կուսակցութեանց մէջն. որ կողմն հակին այն կողմն առաւելութիւն կ'առնու: Ցայժմ Կլատսթոնն տէր է ասոնց՝ այսու որ իւր նպատակն է Իռլանտայի ինդիքը վերջացրնել: Յաջորդ դէպերը պիտի ցուցնեն թէ ինչ եւք պիտի ունենան անգղիական ներքին գործքերը:

Գերմանիոյ մէջ սաստկացաւ Պիգմարք իշխանին եւ կառավարութեան մէջ եղած գժտութիւնը՝ իշխանին Վիեննայ այց ելլելէն վերջը, այնպէս որ պաշտօնապէս ծանուցուեցաւ որ հաշտութեան լուրերը որ յերեսան ելած էին՝ ճիշդ չեն: Գերմանացիք բաւական ժամանակէ ի վեր ինտրոյ մէջ էին թէ պէտք է 1900ին



տիեզերական ցուցահանդէս ընելի Գերբլին թէ ոչ: Մինչ Գերբլինացիք կը տատամնէին Գաղղիա կանխեց որոշեց 1900ին ընել նոյնպէս տիեզերական ցուցահանդէս մը, այնու որ Գաղղիա կանոնաորակէս 11 տարի անգամ մը նոյնպէս վարուած է: Գաղղիոյ այս կանխելը գէշ տպաւորութիւն ըրաւ ի Գերբլինիս, որ սկսաւ ձգնել 1898ին կազմելու ցուցահանդէսը, բայց ղեկ որոշում չէ եղած: Այս առթիւ առաջարկութիւն եղաւ որպէս զի սոյնօրինակ դէպքեր բարատարին, միջազգային դաշաւմբ կանոնաւորել ցուցահանդէս կազմելու սովորութիւնը:

Երկար վիճարանութիւններէն ետքը Աւստրիա ընդունեցաւ դրամական նոր օրէնքները, որով իւր այժմու դրամահատական դրութիւնը հիմնապէս փոփոխութիւն կրեց: Ըստ նոր օրինաց ոսկին առնուեցաւ հիմն այսուհետեւ հատանելի դրամոց. եւ այնուհետեւ փակուեցաւ երեսփոխանաց ժողովն ամառուան արծակուրդի պատճառաւ: — Հունգարիոյ Վաճառականութեան պաշտօնեայ եղաւ Լուքաշ Պելա, որ նայազգի է եւ Կեղաւ հայաբաղաքին պատգամաւոր երեսփոխանն էր եղած: Հունգարիոյ լրագիրք իւր մասին շատ գովութեամբ կը խօսին:

Շուէտի եւ Նորուեգիոյ մէջ մեծ խնդիր կայ բաւական ժամանակէ ի վեր, բայց մանաւանդ յորմէ հետէ նորընտրութեանց մէջ նորուեգեան ազգային կողմակցութիւնը զօրացաւ: Յայտնի է որ երկու այս պետութիւնը կապուած են իրարու հետ մէկ թագաւորի իշխանութեան տակ ըլլալով, մինչ ներքուստ ջոլորովին անկախ են: Այժմ՝ նորուեգիոյ կողմակցութիւնը կը պնդէ որ նաեւ արտաքուստ ջոլորովին համազօր ըլլայ, ի մասնաւորի պահանջելով որ ուրոյն նորուեգեան հիւպատոսներ դրոմին շուետականներէն գատ, որ կրկին ծախք պիտի պատճառէ: Այս խնդրոյն պատճառաւ ծագած պաշտօնարանական ձգնաժամը ղեկ չէ լմնցած:

Անգղիա Մարոքքոյի հետ բանակցութեանց մէջ էր իւր Սմիտթ ղեսպանի

ծեռօք. բանակցութիւնքն ի Փէս կը կատարուէին եւ նպատակ ունէին վաճառականական, հիւպատոսական եւ հեռագրական դաշինք մը կնքել, որուն մէջ Անգղիոյ կողմին նաեւ այլ Պետութիւնք եւ նաեւ Գերբլինիս, որ իւր տաս տարի յառաջ նման խնդրոյ մէջ Գաղղիոյ կողմն բռնած էր: Գաղղիա միայն հակառակ իւր շահոց կը համարէր այս դաշնադրութիւնը, որ ի գլուխ գալու վրայ էր: Մակայն ըստ նորագոյն լրոց Մարոքքոյի Սուլթանը մերժած է Անգղիոյ առաջարկութիւնքն եւ բանակցութիւնք խզուած են: Թանկելի կողմերն ալ խողովութիւնք կան, եւ Եւրոպական քանի մը տէրութիւնք նաեւ խաւրած են պահանջութեան համար: Լուր եղաւ, որ այսուհետեւ Գաղղիա պիտի փորձէ նման դաշինք մը կնքելու. բայց հերքուեցաւ այս լուրը պաշտօնապէս: Խնդիրն ասով անորոշ վիճակի մէջ է:



ԲՈՎԱՆԳՎԱԿՈՒԹԻՒՆ

- ՌԻՅՈՒՄԵՆԿՆԵՆ**
 ՊԱՏՄԱՐԿԱՆ — Դրանսիոյ մտնող ճիւղերի կառուցութիւնը, արտօնութիւններն ու արքունի կառուածոց վաճառումը. 224:
 ՄԱՏՆԱԳՐԱՎԱՆ — Ամառնային ուղեւորութիւնից դէպ ի հայտ. 231:
 ՀԱՆԹՕՄԱՆԱՆ — Մամբրնկարչութիւն Հայկական. 236:
 ԳՐԱՎԱՆ — Տեսիլ Դանիէլի եւթներորդ. 241: — Ազգային հրատարակութիւնք 1891 ամի. 243: — Ցուցակ հայերէն ծեռագրաց մատենադարանին վատիկանու ի հոլովմ. 244:
 ԹՂԹԱՎՅՈՒՅՈՒՅՈՒՆ — Օրուան խնդիրք. 247: — Մ. Խորենացույ մէկ նոր աղբիւրք. 250:
 ԲԱՆԱՏՏԵՂՎԱՆ — Ի՛նչ մտայ. 254:
ՕՍԵՆՆՈՍԵՆԻ
 ՆՈՐԱՐԿԱՆ — Նիցցայի վարդապետաց. 254:
 ՏՆՏԵՄԱՎԱՆ — Ճերմկեղէններէ իւրը հանել. 254:
 ՄԱՆԱՐԿԱՆ — Նորանշար ընտանի անասուններ. 254:
ՔԱՂՎՔՈՎԱՆ ՏԵՍՈՒԹԻՒՆ 255:



ՀՐԱՏԱՐԱՆԻՉ ԵՒ ՊԱՏԱՄԱՆԱՏՈՒ ԽՄԱՐԱԿԻՐ
Վ. ԲԱՓՅԱՆԵՆ Վ. ՊԱՐՈՆՉ
 Վ Ի Ե Ն Ե Ն . Մ Ի Ի Բ Ո Ր Բ Ե Ն Ե Ղ Վ Ե Ն